

# ՀԱՆԴԵՍ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ

## ԿՈՍՏԱՆԴԻՇՈՒՊՈԼԻՍ

ԷՏՄՈՆՏՈՑ ՏԵ ԱՄԻՉԻՍ ԻԺԱԼԱՑԻՈՑ

ՏՕԼՄԱ ՊԱՀՃԵ

Այն ուրբաթ կ'երթայ Սուլդանը  
կոստանդինուազօլսոյ մզկիթ մ'իրեն ա-  
զօթքներն ընելու :

Մենք օր մը տեսանք զինքը որ գնաց  
Ապտիւլ-Մէճիտի մզկիթն , որ վոսփո-  
րի եւրոպական ափանց վրայ շինուած  
է , Տօլմա Պահճէի կայսերական պա-  
լատան մօտ :

Ա կալագայէն Տօլմա Պահճէ երթարու  
համար , կ'անցնիս Թօփհանէի բազմա-  
մարդ թաղէն թնդանօթաց մեծ ձու-  
լարանի մը և լայնատարր նաւարանի  
մը մէջէն . կ'ընթանաս բոլոր ֆրնտդ-  
լը մուսուլմանեան արուարձանը , որ  
հին Ալիանտէիոնի տեղը կը դրաւէ , և  
կ'ելլես ընդարձակ հրապարակի մը  
մէջ , դէպ 'ի ծով բացուած , ուսկից  
անդին , վոսփորի ափան երկայնու-  
թեամբ , կը բարձրանայ հռչակաւոր  
պալատն , ուր կը նատին Սուլդանք :

Կիճէ ամենէն մեծ զանգուածն է որ  
ցոլացընէ Պալատան ըլքէն մինչև ցրե-  
բանս Սեաւ ծովունեղուցին ջուրերը ,  
և հայեացըով մը չընդգրկուիր՝ բայց  
եթէ նաւակով դիմացէն անցնելով :  
Ճակատը , որ գիրեթէ խոտական կէս  
մղնի մ'երկայնութեամբ կը տարա-  
ծուի , դէպ յլիսիա դարձած է , և եր-  
կայն հեռաւորութենէ մը սպիտակա-  
նիշ կը տեսնուի ծովուն կապուտին և  
ափան բլրոց մութ կանաչին մէջ : Յատ-  
կապէս պալատ մը չէ , վասն զի ճար-  
տարապետական միակ գալզափար մը  
չկայ . զանազան մասունքը կապուած

չեն , և երբեք շտեսնուած խառնակու-  
թեան մը մէջ՝ արաբական , յունական ,  
գոթական , տաճկական , հռովմէական  
և նորաձեռութեան ճարտարապետու-  
թիւնը կը խառնուին . Եւրոպայի ար-  
քունի պալատանց շրեղութեան հետ ,  
Սիվլիլիյ և կրանատայի մաւրիտանա-  
նական արքունեաց գրեթէ կանացի  
չնորհքը : « Պալատէն աւելի կրնայ  
կոչուիլ « կայսերական քաղաքն » , ինչ-  
պէս Զինաստանի ինքնակալինը . և ընդ-  
արձակութենէն աւելի՝ ձևէն՝ կարծես  
թէ պէտք էր բնակեալ ըլլար ոչ թա-  
գաւորէ մը միայն՝ այլ՝ ի տասն ար-  
քայեղքարց կամ՝ ի բարեկամաց , որոնք  
հօն դատարկութեանց և հանցից մէջ  
ժամանակնին անցընեն : Վոսփորին  
կողմանէ՝ թատրոնաց և տաճարաց ճա-  
կատներու կարգ մը կ'ընծայէ , որոնց  
վրա զարգուց աննկարագրելի շռայլու-  
թիւն մը կայ , նետած , ինչպէս կ'ըսէ  
տաճիկ բանաստեղծ մը , յիմարի մը  
ձեռքերէն . որ կը յիշեցընեն այն հընդ-  
կային առասպելական բակուներն , ո-  
րոնց վրայ առաջին նայուածքին աշքը  
կը յոգնի , և կը կարծուին աներասան  
իշխանաց սիրային և պերճասէր ան-  
վերջ հանցից պատրկերն՝ որ կ'ապրին  
այն որմաց մէջ : Դորացի և յոնիական  
սեանց գիծերէ են , նիզակի տիգարնոց  
պէս թեթև . գրասանգաւոր շրջանակ-  
ներով և եղեգնածե սիւնակներով չո-  
րեցկուսի ըրած պատուհաններ . տերն-  
երով և ծաղլիներով լցցուն կամար-  
ներ , որ գործածով ծածկուած դրանց  
վրա կը խոնարհին . ծակոտէնքանդա-  
վրայ կը խոնարհին . ծակոտէնքանդա-

կեալ ծնօտներով ազնուական պատրժ-  
դամներ, ախյոյեաններ՝ վարդաձեներ,  
խիղբեր. պասկներ որ կը կապուին և  
կը հիւսուին, կիճէ սեթնեթներ՝ որ կը  
խոնին պատկաց վրայ, պատուհանաց  
երկայնութեամք, ամեն խորաքանդա-  
կաց չորս կողմը. արարիկ զարդուց  
ցանց մը՝ որ կը տարածուի ՚ի դրանց  
ցըիւս, ծաղկածութիւն մը, շքեղու-  
թիւն մը, և նրանք մը ճարտարա-  
պետական ժապակինաց և ծովից, որ  
իւրաքանչիւր փոքր պալատանց, որովք  
կառուցեալէ բազմակերպ մեծ շինուա-  
ծը, քանդակագործութեան հրաշալի  
աշխատութեան մ' երեսից կու տան:  
կարծես թէ հանդարա հայ ճարտա-  
րապետ մ'եղած պիտի չըլլայ այն՝ որ  
անոր առաջին գաղափարն ունեցաւ,  
այլ սիրահարեալ սուլդան մը որ զայն  
երազին մէջ տեսներէ . . . . Ալաջնը կը  
տարածուի սպիտակ կիճէ հոյակապ  
խարսխաց գիծ մը, ոսկեզօծ վանդակ-  
ներով միացած, որ կ'ընծայեն տերեսոց  
և ծաղկանց ամենափափուկ հիւսուած  
մը, որոնք հեռուէն տեսնելով ասդնե-  
դործ վարագոյներ կը կարծուին,  
զորս հողմնի ՚ի բաց պիտի վարէ: Մար-  
մարեայ երկայն սանդղամատունիք կ'իշ-  
նեն գոնենքն ափունքը և կը ծածկուին  
ծովուն մէջ: Ամենայն ինչ ճերմակ,  
նոր, մաքուր, իրրե թէ երէկ շինուած  
ըլլար պալատը: Արտեստաւորի մ'աշ-  
քը կրնայ տեսնել ներդաշնակութեան  
և ճաշակի հազար վրիպանք. այլ այն  
ահազին և մեծանիս զանգուածոյն ամ-  
բողութիւնը, ձեան պէս սպիտակ, ա-  
կանց պէս զարդարուած, այն արքու-  
նեաց խումբին նախկին երեսիցը, այն  
կանաչով պատկուած, այն ջուրերով  
ցոլացած, զօրութեան, գաղտնեաց և  
սիրոյ տպաւորութիւն մը կը թողու,  
որ զբեթէ մոոցընել կու տայ հին Պա-  
լատան բլուրը: Այն որմոց մէջ մտնող  
բազդաւորըն, կըսեն որ ներսը արտա-  
քնոյն կը համապատասխանէ, որ են  
սրահից երկայն կարգեր ջրաներկ նկա-  
րած ցնորական նիւթերով և գեղածի-  
ծալ գոյներով, եղենափակյուտէ և անա-

գարտիոսէ գուներով՝ ոսկւով քանդա-  
կած և պճնած, որ կը բացուին ամե-  
նաբաղցր լուսով մը պայծաւացած ան-  
մեջանալի անցից վրայ յորոց կ'եր-  
թաս ուրիշ սրահներու մէջ՝ ծիրանե-  
գոյն բիւրեղէ զմբեթիկներէ կրակով  
գունաւորեալ, և բաղանեաց սենեակ-  
ներու մէջ՝ որ Պարոսի մարմարինի  
միակ կտորի մը մէջ փորուած կը կար-  
ծուին. և ասկից օգակառոց տամա-  
լեաց վրայ, որ խորհրդաւոր պարտի-  
զաց և նոճեաց և վարդենեաց անտա-  
ռաց վրայ կը կախուին, յորոց՝ մաւրի-  
տանական կամարակապներու երկայն  
գիծերէ, ծովուն կապոյաը կը տես-  
նուի. և պատուհանք, տամալիք,  
պաշտամք, հովանոցակը, ամենայն  
ինչ կը յորդէ ծաղկամբը, ամեն տեղ  
չուր կայ՝ որ կը ցնցղկէ և դորոշային  
անձրեով կանաչութեան և կիճնից վրայ  
կ'ինկնայ, և ամեն կողմէն հրաշագետք  
տեսարաններ կը բացուի վոսփորին  
վրայ, որուն կենդանի օղը՝ ծովային  
զուարճալի զովութիւն մ'ահազին ար-  
քունեաց ամեն թագստոցաց մէջ կը  
սիրէ:

Ֆընտրդլըլի կողմանէ հոյակապ  
գուռ մը կայ, ծանրաբեռնեալ զար-  
դուք. Սուլդանն այն դռնէն պիտի ել-  
լէր և հրապարակէն պիտի անցներ:

Երկրիս վրայ ուրիշ թագաւոր մը  
չկայ որ այսպիսի գեղեցիկ հրապարակ  
մ'ունենայ իր արքունիքէն փառաւո-  
րապէս ելելու համար: Բլրդն ուրը  
կենալով, մէկ կողմէն կը տեսնուի պա-  
լատան գուռը, որ թագուհուց մը յաղ-  
թական կամարը կը կարծուի. միւս  
կողմանէ Ապարաւլ-Մէծիստի չնորհաշուք  
մզիթիթը, կողմնակի երկու աղնուական  
մինարէներով, զիմացը՝ վոսփորը. ան-  
դիէն, Ասիօյ բլուրը, կանաչագեղ,  
խատուտիկ եղած հովանոցներու, պա-  
լատան բլուրու, գեղեցիւ անհամար գոյնե-  
րով, որ իրրե ՚ի տօնի զարդարեալ մեծ  
քազաքի մը տեսիլը կ'ընծայեն. աւելի  
հեռու՝ Սկիւտարի ծիծաղկոտ վեհա-  
փառութիւնը, իրեն նոճեաց սպակիր  
պսակով. և երկու ափանց մէջ անդա-

գար մէկմէկու հանդիպիլ մ՞ առագաստաւուրը լաստափայտից, զրօշաւորեալ պատերազմական նաւուց, ամբոխակոյտ նաևկնեարաց՝ որ կը կարծուին լցեալ ծաղկամքը, հին և օտարութի ձեռվ ասիական նաւք, Պալատան մակոյկներ, ճոխից նաւակներ, թռչնոց երամեներ՝ որ ջուրին վրայէն կ'անցնին, իլ դուարճութեամբ և կենօք գեղեցկովիւն մը, որուն դիմաց օտարականն որ կայսերական շրադրին ելլեւուն կը սպասէ, չինար՝ բայց երեակայել հրեշտակի մը պէս գեղեցիկ և մանկան մը պէս պարզերես Սուլգան մը։

Կէս ժամ առաջ, տրդէն կային հրապարակին մէջ զուափ հագած կրկին գունդ զինուորաց, որ ճամբայ պիտի բանային Սուլգանին, և հետովքքրաց հազարաւորներ՝ ժողովրդեան հաւաքուելին աւելի նորանշան բան չկայ, որ սովորաբար այն առջին մէջ կը տեսնուի : Հօս և հօն այլ և այլ փակուած փառաւոր կառքեր անշարժ կեցեր էին, ներան Շ'ի մեծամեծաց գասուէ և տաճկուհիներով, որոնց կը հսկէին ձիւուր հսկայաձե ներքինիք, անշարժք գոներաց քով. քանի մ՞ անգդիմացի տիկնայք վարձկան բայց կառաց մէջ։ ճանապարհորդաց զանազան ակումբներ՝ կապաւոր դիտակներով. յորս տեսայ բիւզանդական պանդոկը կոմսը, թերես անդութն՝ իր հզօր և զըմքաղդ նախանձորդը յաղթական նայուածքով մը շանթահարելու համար։ Բազմութեան մէջ քանի մը գիսաւոր կերպարաններ կը պարտէին, բազուկներուն տակ տեսր մը, որ ինծի ծրագրիներ երեւցան, եկած՝ կայսերական կերպարանքը դաշտապէս դագրելու . . . . կային հօն այն հինաւուց ժաճիկներէն, մոլուանդն և կասկածոտ հպատակներ, որ շնոն պակսիր երբեք իրենց Սուլգանին անցնելուն ժամանակ, վասն զի կ'ուզեն իրենը իրենց աշքը ապահովալ որ կենդանի և ողջ է տիեզերաց փառաց երջանկութեան համար։ և Սուլգանն անվրէպ ամեն

ուրբաթ կ'ելլէր իր յատուկ էութեանն վորձ մը տալու համար իրեն բարի ժողովրդեանը, հանդիպելով, ինչպէս շատ անզամ կը հանդիպի, որ իր բնական կամ բռնի մահն արքունեաց դաւակ կցութենէ մը ծածուկ պահուած ըլլոյ, Մուլգացիկը, մուսուլման մեծղի մարդիկը, պարապորդ ներքինիք, տէրվիշը կային հօն : Ասոնց մէջ բարձրահասակ և նիհար ծեր մը նշանակեցի, սոսկալի աչօք, անշարժ, որ գժնեայ կերպով մը դէպ'ի պալատան դրան կը նայէր. և մուածեցի՝ որ կը սպասէ Սուլգանին՝ զիմացն արձանանալու համար և աղաղակելու երեմն'ի վեր, ինչպէս Արեւելեւ յեայց տէրվիշը Տէպէտէինի Ալի Փաշա. յին . Դու շես ինչ այլ՝ բայց շուն մը և անիծեալ մը . . այլ Մահմետայ հոչակաւոր թրոյն հարուածէն ետքը այս պիսի վեսմ յանդգնութեանց ալ օրինակ չկայ : Ապա կային մեկուսի տաճիկ կանանց զանազան խումբեր, որ զիմակաւորներու խումբեր կը կարծուէին, և այն սովորական ժամանեալ՝ որ կոստանդնուպոլուամբորին է, Յողոր զըմքներն վոսփորի կապուտին վրայ կը նկարուէին, և հաւանականարար բոլոր բերանները նոյն խօսքերն կ'ըսէին :

Ճիշդ նոյն օրերն Ապտիւլ-Ալղիզի անպատեհհութեանց վրայ սկսեր էին խօսիլ : Բաւական ժամանակէ ՚ի վեր կը խօսէին իրեն անյագուրդ արծաթ. սիրութեան վրայ : Ժողովուրդը կ'ըսէր, . . Մահմետա սիրող արեան, Ապտիւլ-Մէնիս անդամական կանանց, Ապտիւլ-Ալղիզ սկւոյ : . . Այն ամենայն յոյսերն որ իր վրայ հիմնուած էին, մինչդեռ իշխան էր կայսերական, երբոր բռնցիով մ'եղ մը սպաննելով կ'ըսէր . . Այսպէս պիտի սպաննեմ բարբարոսութիւնքը, . . երկար ժամանակէ ՚ի վեր անհետ եղեր էին : Պարզ և խխած կ'ենաց մը հակա. միտութիւնքը, որուն վործը տուած էր իր թագաւորութեան առաջին աշբեններուն մէջ, սիրելով ինչպէս կ'ըստէր, կին մը միայն, անողոքութեամբ Պալատան տարապայման ծակիցն ամ-

փոփելով, ալուրիչքան չէին՝ բայց եթէ յիշատակ մը, թերես շատ տարիներ ալ էին որ բոլորովին երեսէ ծգեր էր այն օրէնսդիտութեան, զինուորական արուեստին և եւրոպական մատենա, դրութեան ուսումներն, որովք այնչափ շառաւ հաներ էր, իբրև թէ յայնս հանգչէին ինքնակալութեան վերածնութեան ամենայն յոյսերն։ Երկայն ժամանակէ ի վեր միայն ինքզինքը կը մտածէր։ Ամեն վայրկեան ձայն կ'ելլէր որ զայրացեր է ելմտից պաշտօնէին դէմ, որ չէր ուզեր կամ չէր կրնար տալ իրեն բոլոր ուզած զրամն։ Առաջին առարկութեանը՝ ՚ի նեղ անկեալ պաշտօնէին վրայ կը նետէր ուժով առաջին առարկայն որ ձեռքը կ'ինկնար, արտասանելով ամենայն հանգամանքն, որչափ որ կոկորդը ձայն ունէր, կայսերական երդման հին ձևն, երկնից և երկիր ստեղծողին Աստուծոյ, Մահմէտ մարդարէին, Ղուրանի եօթն պէսափսութեանց, Աստուծոյ հարիւր քաննէորս մարգարէից, իմ պապուս և հօրս հոգւոյն, իմ որդւոցս և իմ սրոյս համար՝ գրամ։ բեր ինծի, ապա թէ ոչ Ստամպօիր բարձրագոյն մինարէին ծայրը զուգիդ կը վարսեմ։ Եւ վերջապէս իրեն ուզածին կը հասնէր, և այն կերպով հանած ստակը, կամ կը դիզէր և ոչդութեամբ ուսմիկ ագահի մը պէս կը պահէր և կամ լիաձեռն կը վասնէր մանկական հաճոյից։ Այսօր առեւծուց հաճոյքն էր, վազիւ վագերց, և մանրավաճառներ կը զրկեր ՚ի Հնդիկս և յԱրքիկէ։ յետոյ ամբողջ ամիս մը հինգ հարիւր թութակներ նոյն բառով կը հնչեցընէին կայսերական բուրաստանքը։ ապա կառաց կատաղութիւնը զինքը կը բանէր և գաշնակաց՝ զոր կ'ուզէր զարնել չորս գերեաց թիկանց վրայ յեցուցած։ յետոյ աբաղաջաց կոփէներու մոլեգնութիւնը, որոնց աշխուժութեամբ առաջիկայ կ'ըլլար, և յալպէողաց պարանոցը իր ձեռքով միտալ մը կը կախէր, և պարտեալը վասփորէն անդին պքառ կը զրկէր. ապա խաղի, հովանու-

ցաց, պատկերաց ախորժակը. կարծես թէ արքունիքն առաջին իպքահիմի ժամանակներն դարձեր է. այլ խեղճ իշխանը խաղաղութիւն չէր զրաներ, ուրիշ բան չէր ըներ՝ բայց մահամիթ ձանձրութենէ մը՝ տանջողական անհանգստութեան անցնիլ. էր զբժնեայ և տիսուր. կարծես թէ կը զգար յառաջազոյն իրեն պահուած թշուառ վախճանը, երբեմն միտքը կը դնէր թէ թունաւորուած պիտի մեռնի, և քիչ մը ժամանակ, ամէն բանէն կասկածուու, միայն խաշած հաւկիթ կ'ուտէր. ուրիշ անգամներ՝ հրդեհից վախէն բունուելով, իր սենեակներէն վերցընել կու տար բոլոր փայտեղենները, ինչուան հայելեաց շրջանակը։ ձեզդայն ժամանակը կ'ըսէին որ կրակի երկիւղէն ջրոյ գոյիի մը մէջ զրուած կանթեղի մը լուսով կը կարդար գիշեր։ Թէպէտ և ունէր այս խօսութիւնքն, որոց առաջին պատճառը կ'ըսուեր թէ ըլլայ այն պատճառն՝ զոր հարկ չկայ ըսել, բայց ուրիշ կողմանէ կը պահէր հին կամաց բոլոր խրխստապանծ զօրութիւնը և կը գողացընէր զյանգդնագոյնքը։ Միայն մայրըն էր որ իր սրտին վրայ կ'իշեր, կին ամբարտաւան և ունայնամիտ բարուք, որ իր թագաւորութեան առաջին տարիները, ճամբաներն՝ ուսկից կ'անցնէր որդին ՚ի մզկիթ երթալուն, զիպակեայ գորգերով կը ծածկէր, և երկրորդ օրն բոլոր այն գորգերն կը պարզեցէր զայնս վերցընող գերեաց։ Սակայն իր գժնդակ կենաց անկարգութեան մէջ ալ, իր մեծամեծ հաճոյից միոյն և միւսոյն մէջ, ունէր Ապտիւլ-Ազիզ ամենափոքր հաճոյններ ալ, ինչպէս է որոշեալ գրան մը վրայ մեռեալ նիւթէ նկար մ՞ուզելն, այն տեսակ մը պատուղներով և այն տեսակ մը ծաղիկներով, յարմարցուցած այն որոշեալ կերպովը, և խնամնվամնն բան կը պատուիրէր նկարչին, և երկայն ժամանակ կը կենար հօն վրձնոյն գիծերն համբեռու, իբրև թէ ալ ուրիշ մտածմունք չունենար յաշխարհի։ Բո-

լոր այն նորանշան դործոց վրայ. և զիտէ ինչպէս սեթեւեթեաքը Պալատան հազար բերաններէն, բոլոր քաղաքը կը խօսէր, և թերևս մինչեւ այն ժամանակէն դաւաճանութեան առաջին բողբանները կը պատրաստուէին, որ երկու տարի վերջը զինքը գահէն տապալեցին. իր անկումը, ինչպէս կ'ըսեն լուահ մետականք, արդէն գրուած էր, և անոր հետ իր վիճուն՝ որ յետոյ տրուեցաւ իրեն վրայ և իրեն թագաւորութեան վրայ. որ շատ տարբեր չէ անփէ՝ որ կրնայ տրուիլ գրեթէ բոլոր վերջին ժամանակաց Սուլդանաց վրայ: Կայսերական իշխանք, մղեալը յեւրոպական քաղաքականութիւն վեր 'ի վերոյ դաստիարակութենէ մը, այլ բազմադէմ և ազատ, և երիտասարդական թափէն նորութեան և փառաց ըզձակաթք, գահ ելլելէն առաջ, մեծամեծ մոտածմունքներ կ'երազին նորածնութեանց և հաստատուն և անկեղծ առաջարտութիւն կը դնեն ընծայելու այն վախճանին բոլոր իրենց կեանքը, որ պիտի ըլլայ աշխատութեան և կուուց խիստ կեանք մը: Բայց յետ քանի մի տարւոյ թագաւորութեան և անօգուտ մաքառմանց, 'ի հազար արգելից յշխապատեալ, յաւանդութեանց և 'ի սովորութեանց կապեալ, 'ի մարզկանէ և յիրաց ընդդիմամարտեալ, նախ չափած ձեռնարկութեան մեծութենէն զարհուրած, յուսահատած կը ծուլնան, 'ի հեշտութեան փնտուելու զայն զոր չեն կրնար ունենալ, 'ի փառաց, և սակաւ սակաւ, կը կորսնցըննեն, բոլորովին զդայական կենաց մը մէջ, ինչուան նախկին առաջադրութեանց յիշատակն և իրենց զըձձութեան խիզճն: Սյսպէս կը հանդպի՛ որ ամեն նոր Սուլդանի մ'ելլըն՝ միշտ և ոչ առանց հիման, բարեբաղդ նախագուշակութիւն մը կ'ընեն, որուն միշտ պատրանք մը կը յաշըրգէ:

Ապախւլ-Ազիղ սպասացըննել չտուաւ ի ժամանակեալ ժամուն փողոց ձայն մը լսուեցաւ, երաժշտաց գունդը պատերազմական չու մը հնչեցուց, զի-

նուորը զէնքերնին հանդիսացուցին, տէզընկէցից գումարտակ մը յանկարծակի պալատան դռնէն ելաւ, և Սուլդանը երևեցաւ ձիաւոր, որ յուշի յառաջեց, ետևէն իր շբադիրն:

Քանի մը քայլ հեռու առջևէս անցաւ, և ժամանակ ունեցայ ուշի ուշով նկատելու զինքը:

Իմ երևակայութիւնս մեծապէս 'ի դերև ելաւ:

Արքայն ալքայից, վատնիչ, բռնաբարու, քմահաճոյ, խրոխտ տուլդանն, — որ այն ատեն զրեթէ քառասունեզորս տարուան էր, — ունէր ամենաբարի տաճկի մը կերպարանքն՝ որ առանց զիտնալու սուլդանի պաշտօնն ընէր: Յազմանդամ և գէմ բարդ մ'էր, գեղեցիկ զէմք մը՝ երկու մեծամեծ յատակ աշօք և ամրող և կարճ մօրուօք մը՝ քիչ մ'ալէխառն. համարձակ և հանդարտ գէմք մ'ունէր, ամենաբանական կեցուած մը, գրեթէ անհոգ. և անդորր և գանդաղ հայեցուած մը՝ յորում չէր երևար ամենափոքր զբաղումն ալ իրեն վրայ նայող հազար աշաց: Գեղեցկատեսիլ ոսկեսարեան մողաշիկ ձիու մը վրայ հեծած էր, զոր սանձէն կը բըսնէին երկու վաղիաղուն վարաւանդապաք: Եքաղիրն հեռուէն իրեն ետևէն կ'երթար, և ասկէ միայն կրնար կարծուիլ որ Սուլդանն է: իր զգեստն ամենապարզ էր: Ունէր անսեթևեթ ֆէս մը, երկայն սևագոյն վերնազգեստը մը մինչեւ 'ի կզակն կոճկէն, սպիտակագոյն տարատ մը և սեկէ կօշիկներ: Յամի կը յառաջէր, չորս կողմը բարեբարոց և միանգամայն խոնջ կերպով մը նայելով, իրքի թէ հանդիսատեսաց ուղէր ըսել. — Ո՛հ, թէ որ գիտնայիլք թէ ինչպէս կը ձանձրանամ: — Խորունկ մը կը ծոէին մահմետականք. շատ ելքոպացիք գլխարկնին կը վերցընէին. ինքն ոչ ումեք բարեկու տար: Մեր առջևէն անցնելու ատեն, երկայնահասակ սպայի մ'աշը մը տուաւ որ զինքը կ'ողջունէր վազակաւորմն, ուրիշ աշք մը վոստիրի... Դիտեցի որ ճերմակ և աղւոր ձեռք

մունէր, և ճիշդ այն աղ ձեռքն էր, ուրով յետ երկուց ամաց՝ ի բազանիս երակները բացաւ : Փաշայից, պալատականաց, մեծամեծաց ծխաւոր գունդ մ'իրեն ետևէն անցաւ. զրեթէ բոլորն ալ վիթխարի մարդիկ մեծ ու մօրուօք, անշուք հագած, անմռունչ, ծանր, խրթնատեսակ, իրեւ թէ թազման հանդիսի մ'ընկերէին. ապա ձիապանից գումարուակ մը, որ կը տանէին ձեռքով հոյակապ երիվարներ. յետոյ հետիւն սպայից ջկատ մ'սպելար ծած կուած կուրծքով. ասոնց անցնելէն ետքը, զինուորք խոնարհեցուցին զէնքերնին, ամբոխն ցրուեցաւ հրապարակին մէջ, և ես հօն անշարժ մնացի, Պուլքուրը լու լերին ծայրը պիշ աչօք, մտածելով այն նորօրինակ վիճակին վրայ, յորում կը գտնուի Ստամբոլի Սուլդան մը :

կը մտածէի որ մահմետական թագաւոր մ'է, և բերայի՝ քրիստոնէական քաղաքի մ'ոտքը, որ իր գլխոյն վրայ աշտարակածե կ'ամբառնայ, ունի իր արքունիքն : Ե իշխան բացարձակ աշխարհիս ընդարձակագոյն ինքնակալութեանց մէկուն, և իր մայրաքաջագին մէջ, իրմէ քիչ հեռու, մեծամեծ պալատանց մէջ, որ իր Պալատէն վեր կը բարձրանան, չորս կամ հինգ պատուադիր օտարականներ կան, որ իր տանը մէջ տանտէրութիւն կ'ընեն, որ կը խօսին հետը, մեծարյ լեզուի մը տակ կը ծածկեն զինքը գողացընող յաւետենական սպառնալիք մը : Իր ձեռքն ունի տարապայման զօրութիւն մը, զինչ և զկեանս միլինաւոր հպատակաց, իր ամենէն յիմար իղձերը լցօղնելու միջոցը . և զկրնար փոխել իր զլիսոյն ծածկոցին ձեւ : Պալատականաց և պահապանաց բանակէ մը պաշարեալ է, որ կը համբուրէին իր ոտիցը հետքը, և սակայն անդադար կը դողայ իր և որդուոցը կենացը համար : Երկիրի գեղեցկագոյն կանանց մէջէն հաջար ունի, և ինքը միայն, իր ինքնակալութեան բոլոր մուսուլմանաց մէջ, ազատ կնոջ մը փեսայի ձեռքը չկրնար տալ, չկրնար ունենալ բայց

Աթէ գերուհեաց որդիք, և ինքն ևս կոչուած է . Որդի գերուհւոյ, նոյն այն ժողովրդինէն՝ որ զինքը ռասուեր Աստուծոյ» կ'անուանէ : Մաղրպի յետին սահմանս թաթարստանի՝ իր մեծարոյ և սոսկալի անունը կը հնչէ, և նոյն իսկ իր մայրաքաղաքին մէջ կայ անմիւր ժողովուրդ մը, և միշտ անեցուն, որուն վրայ իշխանութեան ստուեր մը չունի և որ կը ծիծաղի իրեն վերայ, իրեն զօրութեանն և իրեն հաւատոցը : Բոլոր իր անհուն ինքնակալութեան երեսաց վրայ, ամենէն աւելի հեռաւոր գաւառաց ողբրմելագոյն ցեղից մէջ, ամենէն աւելի վայրենի երկիրներու մենաւոր մէկիթաց և վանուց մէջ, կ'աղօթեն հրաբորը կը կենաց և իր փառացը համար, և ինքը չկրնար քայլը մ'ընել իր տէրութեան մէջ՝ առանց թշնամեաց մէջ գտնուելու, որ զինքը կ'ատեն և իր գլխոյն վրայ զիսաւ զելութեան կ'աղերսեն : Աշխարհիս այն մասին համար՝ որ կը տարածուի իր արքունեաց առջև, ափեղեաց օգոստափառ . և ահեղագոյն թագաւորներէն մէկն է . այն մասին համար որ կը տարածուի՝ իր իշխունան, ամենէն աւելի տկար, նուաստ, ողորմելի՝ գլխոյն վրայ թագ մը կրող մարդն է : Գաղափարաց, ըդձից, իր կարողութեան բնութեան և աւանդութեանց հակառակամարտ զօրութեանց ահագին հեղեղ մը զինքը կը պարփակէ, կ'ընկճէ, կ'այլակերպի իր տակն, իր շորս կողմը, յուշ կամ իւր, յանդկաստ իւր, սովորութիւնք, օրէնք, ունակութիւնք, կարծիք, մարդիկը, ամենայն ինչ : Եւ ինքն հօն է, ընդ մէջ եւրոպայի և Ասիոյ, իր ծովաթաց ահագին պալատան մէջ, առագաստքը պարզելու պատրաստ նաւու մը պէս, գաղափարաց և իրաց անսահման խառնակութեան մը մէջ, առասպելական շքեզութենէ մը պար առեալ և անհօն խեղութենէ մը, արդէն ոչ ևս այլ ոչ երկոր ոչ մի, ոչ այլ հշմարիտ մահմէտական, զեռ ոչ ճշմարիտ եւ.

բոսպացի, արդէն մասաւիր մը փոխուած ժողովրդեան մը վրայ թագուորող, արեամբ բարբարոս, երեւովով քաղաքակիրթ, երկճակատ իրրե զՅանոս, պաշտեալ իրրե աստուած մը, պահ, պանեալ իրրե զգերի, պատուեալ, դարանեալ, կուրացեալ, և սակայն ամեն օր որ կ'անցնի՛ իր պատկէն ճառագայթ մը կը շիշուցանէ և իր պատուանդանէն քար մը կը գրցընէ: ինձի կ'երեայ որ եթէ իր տեղն ըլլայի, յաշմարհի այս պիսի նորանցան վիճակէ խոնջ, յափրացեալ ի՛ հեշտովեանց, զզուեալ ի՛ շողովորթովեանց, ընկճեալ ի՛ կասկածանաց, սրտմանեալ այն անանուն խառնակութեան վրայ այն անապահով և պարապորդ վեհապետովեանէն, երբեմն, ի ժամուն յորում ահադին Պալատն քնոյ մէջ ընկդմած է, փախստական կալանաւորի մը պէս վոսփորին մէջ կը նետէի զիս ի՛ լող, և կ'երթայի կալազայի պանդոկի մը մէջ գիշերն անցընելու նաւասատեաց խումբի մը մէջ, գտրեջրայ գաւառթ մ'ի ձեռին և գաճէ ծխաքարշ մ'ատամանցս մէջ, մարտիյնեղը մանչերպ:

Կէս ժամէ մը վերջը, փակ կառքի մէջ արագութեամբ անցաւ Սուլգանն, ետևէն հետիոտն սպայից գումարտակ մը, և տեսարանը լմնցաւ: Ամեն բանէն՝ այն որ աւելի վրաս ազգեցութիւն մ'ըրաւ, այն մեծ նշանաղիշեսով սպայըն եղան, որ կը վազէն ոստոստելով, լաքէից ամբոխի մը պէս, կայսերական կառքին ետևէն: Չոտեսայ երբեք նմանօրինակ անպատուութիւն մը զինուորական զդեստին:

Այս Սուլգանին անցնելուն տեսարանը, հիմայ ինչպէս կը տեմնուէր, շատ խեղճ բան մ'է: Աւրիշ ժամանակաց սուլգանը մեծաւ շըով կ'ենէին, յառաջոյ և յետոյ հեծելրց, գերեաց, պարտիզաց պահապանաց, ներբենեաց, սենեկապանաց բազմութեամբ մը, զոր հեռուէն տեսնելով, կ'ընծայէին, ինչպէս կ'ըսէին եռանդնուուժակ պահապերը և կակաչից ընդարձակ դաշտի մը և երեսիթ: Ընդհակառակն

այսօրուան սուլգանը կարծես թէ կը փախչին 'ի պերճութէնէն՝ իրրե կորուսեալ մեծութեան թատերական շշականք մը: Յաճախ ես ինձի կը հարցընեմ, ինչ կ'ըսէր այն առաջնն թագաւորներէն մէկն, եթէ վայրկեան մ' եւ ներով իր Պրուսայի գերեզմանէն կամ իր Ստամափօթի թիւրաէէն, տեսնէր այս իրեն իննեստամներորդ գարուն թոռներէն մէկուն անցնիլն, վրան սեաւ վերնազգեստ մը ձգած, առանց փակեղի, առանց սրոյ, առանց գոհարից, իրբ օտարականաց ամբոխի մը մէջ: Ես կարծեմ որ 'ի բարկութենէ և յամօթոյ կը կարմինար, և թէ 'ի նշանյետին անարգութեան, ինչպէս Սիւլյամն Ո՛չասանայ, սուսերի հարուածով անոնց մօրուքը կը կտրէր, որ ամենէն աւելի անգութ նախատինքն է որ կը բնայ օսմանցւոյ մ'ըլլուիլ: Եւ յիրաւի, ընդ մէջ հիմակուան և առաջին սուլգանաց, սրոց անուանքն հնչեցին յեւրոպայ ընդ մէջ ժի և ժդ գարուն՝ շանմիթի ճայթմանց պէս, նոյն տարբերութիւնը կայ ինչ որ մեր օրերուն օսմաննեան ինքնակալրութեան և առաջին գարուց մէջ: Արդարե անոնք կը միացընէին յանձննս՝ զերիստասարդութիւն, զգեղեցկութիւն և զիսրով տահմին իւրեանց. և իրենց ժողովրդեանը միայն կենդանի պատկեր մը չէին, գեղեցիկ նշան մը, իսլամութեան սուսերին աղնուադին մարդարիտ մը, այլ իրենք իրենց միայն սայդ զօրութիւն մը կը կացուցանէին, և այնպէս, որ չկայ մէկն որ կարենայ շանհնալ իրենց անձնական ձրից մէջ օսմաննեան զօրութեան պարմանալիք աճման ազդոյ պատճառներէն մէկն: Պետութեան առաջնն երիտասարդութէ գեղեցկագոյն շրջանն է այն՝ որ յօսմանայ ցՄէհէմէմէտ թ կը բովանդակէ հարիւր իննսուն և երեք տարի: Յիրաւի բազմազօր իշխանաց շղթայ մ'եղաւայն, և բացառութիւն մը միայն ընելրվ, և հայուելրվ նաև ցեղին ժամանակն և վիճակն, անաշառք, իմաստունք, և իրենց հպատակներէն սիրեցեալք. յաճախ վայրագք, այլ քիչ անգամ անի-

բաւք, և ստէպ նաև վեհանձունք և բարերարք առ թշնամիս. և ապա ամենքն ալ ինչպէս որ կը հասկցուի որ պիտի եղած ըլլան այն ժողովրդեան իշխանք, տեսքով գեղեցիկ և ահարկու, ճշմարիտ առիւնք, ինչպէս իրենց մայրերը զիրենք կը կոչէին, «որոց մոնշիւնը զերկիր կը դողացընէր»: Հիմակուան վերջին թագաւորք ուրիշ բան չեն բայց փատիշահներու ուրուականք՝ բաղդատելով այն ահաւոր երիտասարդաց հետ, որդիք հնդեստասանամեայ մարց և ութեւտասնամեայ հարց, ծնեալը յազնուագոյն արենէ թամթարի և յունական, պարսկական, կովկասեան ընտիր գեղեցկութենէ: Դեռ հնդեստասանամեայ՝ բանակաց կը հրամայէին և գաւառներ կը կառավարէին, և 'ի մրցանակ կ'ընդունէին իրենց մօքերէն գեղանի գերուէնեներ և իրենց, պէս հրավառք: Վեշտասանամեայ՝ արդէն հարք էին, եօթանասանամեայ՝ դեռ կ'ըլլային: Այլ սէրը չեր տկարացըներ 'ի նոսա հոգուոյ և անդամոց քաշակորով խառնուածք: Հոգին երկաթէ էր, կ'ըսէին բանաստեղծք, և մարմինը պողպատէ: Ամենքն ալ տեսակ մ'ընդհանուր գծագրութիւն ունէին, որ ապա իրենց օտարախորթ թուուանց մէջ կորսուեցաւ. ճակատ բարձր, յօնք կամարածե և պարսից պէս միակից, աչք կապուատակային որդւոց դաշտից, քիթն՝ որ կը ծուեր ծիրանսեգոյն բերնին վրայ « ինչպէս թութակի մը կտուցը կեռասի մը վրայ », և ամենաթանձր սեաւ մօրուք, որոց համար պալատան բանաստեղծք իրենց միտքը կը տանդէին ազնուական կամ՝ սարսափելի բաղդատութիւններ գտնելու: « Ճաւրոս լերին արծուոյ հայեցուածն և անապատի թագաւորին ուժն » ունէին. Պլայ պարանոցներ, թիկնեղ ուսեր, ուռուցիկ կուրծքեր « որ կինային բովանդակել իրենց ժողովրդոց պատերազմական բոլոր բարիկութիւնը », երկայն բազուկներ, հսկայազօր յօդուածներ, կարճ և աղեղնաձև սրուկներ, որ կը խինջեցընէին 'ի ցաւոյ ուժեղագոյն

թիւրմըն ձիերն, և երկայն թաւամաղ ձեռքեր, որ իրենց պղնձէ զինուորաց լախտերն և լայնալիճ աղեղներն եղեգանց պէս կը նետէին: Եւ իրենց արժանաւոր մականուններ կը կրէին, ըմբիշն, ախոյեանն, կայծակն, փշրիշն ոսկերաց, արիւնահեղն: Եթե Ալլահի իրենց մտածմանց առաջինն պատերազմն էր, և վերջինն էր մահն: Մեծամեծ զօրավարաց հանճարը չունէին, բայց ամենքն ալ նորիացեալը էին այն հաստատամուռթեան պատրաստականութենէն՝ որ գրեթէ միշտ անոր թերին կը լեցընէ, և այն վայրենի յամառութենէն՝ որսւն շատ անգամ արդիւնքը նոյն է: Թեսաւոր կատաղեաց պէս կը սլանային պատերազմի դաշտաց մէջ, ցուցընելով 'ի բացուաստ սպիտակափայլ փակեղաց մէջ ցցուեալ ճայի երկայն փետուլներն, և ծիրանեզք և սուկուով հիւսեալ լայն պարեգուքը, և իրենց կատաղի գոռքը սերպիական և գերմանական երկաթաձիգ ուումբներէն զենեալ գունդքըյառաջ կը մղէին 'ի լիւզ արիւնահոս վաղակաւորքը յուրիերէն վեր շողացընելով. անցնելու ատեննին, հեղդ կամ՛վասասիրտ փաշայքը փողերնէն բռնելով թամբէն կը թաւալէին. ձիէն վար կը ցատկէին, խորտակմանց ատեն, և փախստական զինուորաց թիկունքը կը հարստէին իրենց յակինթով փողփողուն դաշտին. մահացաւ վիրաւորեալք, կ'ելնէին, վէրքը ճնշելով, բանակին բարձրատափի մը վրայ, իրենց Եէնիշէրեաց ցուցընելու համար մեռելատիպ գէմքիրնին բայց տակաւին սպառնալից և գոռող, մինչեւ կ'ինինային մռնչելով 'ի վայրութից այլ ոչ 'ի ցաւոց: Ի՞նչ պիտի ըլլար այն իրենց հազիւ 'ի մննկութենէ ելած չէքէզ կամ՝ պարսիկ երիտասարդուհին կաց աղաղաց զգացմունքը, երրոր առաջին անգամ, պատերազմի օրուան իրիկուն մը, ծիրանեգոյն վրանի մը տակ, աղօտաղահ կանթեղի մը լուսով,

առջևնին կ'երևային այն սարսափելի և սէգ սուլցաններէն մէկն, արքեցեալ յաղթութեամբ և արեամբ։ Բայց այն ատեն իրենք քաղցը և սիրալիք կ'ըլլային, այն մանկական ձեռքերն սեղմելը գեռ իրենց սրոյն ճնշմանէն երերազին հակայաձեւ ձեռաց մէջ, կը վնասը ռէին իրենց պարտիզաց ծաղիկներէն, իրենց դաշնակաց մարգարիտներէն, իրենց անտառաց գեղեցկագոյն թըրաչնաներէն, Անտառովիոյ և Միջագետաց գեղազան արշալոյններէն հազարաւոր պատկերներ, իրենց դողդոջուն գերուհիք դովելու, մինչև անոնք կը համարձակէին, և իրենց կաթողին և ցնորական լեզուովն կը պատասխանակէին։ — Իմ գլխոյս պսակը. իմ կենաց փառքը. իմ քաղցը և սոսկալի տէրս . քուդէմք միշտ ճերմակ և պայծառ ըլլայ 'ի կրկին աշխարհս Ասիոյ և հւրովայի. յաղթութիւնն ամեն տեղ ետևէդ գայ. ուր քու ձիդ զքեզ տանի. քու ստուերզգ տարածուի բողը երկրիս վրայ. ես վարդ մը կ'ուզէի ըլլալ քու ապարօշիք ծայրը բուրելու համար, կամ թիթեռնիկ մը քու ճակատուդ վրայ թեսերս զարնեւու համար։ Եթոյ քողազու ձայնով մը կը պատմէին այն մեծամեծ գոյն տարփաւորաց, . . . իրենց զմրութիւն պալատանց և ոսկեղջէն լերանց մանկական պատմութիւնները, մինչդեռ վրանին չըս կողմը, արիւնաթաթաւ և խաւարանիստ դաշտին մէջ, կը քննանար մոլեզին բանակը։ Բայց իրենք ամենայն մեղկութիւն կանանցին շեմը կը թողուին, և այն սէրերէն աւելի կատաղի և աւելի հրաբորուք կ'ելնէին։ Քաղցը էին կանանոցին մէջ, մոլեզինք դաշտին վրայ, խոնարհ ՚ի մզկիթն, ամբարտաւանք ՚ի գահն։ Ասկէ է որ փայլակնացայս չափազանցութեամբք և շանթընկէց սպառնաւեզով լի լեզու մը կը գործածէին, և իրենց ամենայն վճիռն անդարձ վճիռ մէք, որ պատերազմ մը կը հրատարակէր, կամ մարդ մը բաղդին ծայրը կը բարձրացընէր, կամ գահին ոսքը լուսի մը կը գլորտակցընէր, կամ ապա-

տամբ գաւառի մը վրայ երկաթէ կամ կրակէ փոթորկի մը կը փրցընէր։ Այսպէս մըրկելով ՚ի Պարսկաստանէ ցիանուր և յԱրարից յՄակեղոնիս, պատերազմաց, յաղթանակաց, որսորդութեանց, տարփանաց մէջ, ՚ի ծաղիկ հասակէ անցնելով երիտասարդութենէն աւելի եռանդուն և աւելի յանդուն այրական հասակի մը, և յետոյ ծերութեան մը, զոր լէր զգար ոչ իրենց գեղանեաց ծոցը, ոչ իրենց երիվարաց թիկունքը և ոչ իրենց սուսերաց երախական։ Եւ ոչ միայն ՚ի ծերութեան, այլ և ՚ի գալար հասակի կը պատահէր երբեմն, որ իրենց հրէշաւոր զօրութեան զգացմանէն ընկնեալ, յանկարծակի զարհութեալք, յաղթութեանց և յաղթանակաց մնեցնութեանց մէջ, առաւել քան զմարգկային պատասխանատուութեան մը խոնչն, և իրենց բարձրութեան միայնութեան մէջ տեսակ մ'երկիւղէ բռնուելով ամենայն հոգուվ առ Աստուած կը գառնային, և գիշեր ցորեկ իրենց պարտիզաց խարշտին թագստոցաց մէջ կ'անցրնեին։ Կրօնական բանաստեղծութիւններ յօրինելու, կամ կ'երթային ծովուն ափունք Ղուրանը մոտածելու կամ տէրվիշաց խելացնոր կաքառքը պարելու կամ մ'ծեր անապատակնի մը քարայրին մէջ ծոմապահզը և խարազնովք ճնշուելու։ Եւ որպէս ՚ի կեանս, այսպէս ՚ի մահուն գրեթէ ամենքն ներկայացան իրենց ժողովրդոց կամ յարգոյ կամ սալուափելի կերպարանցով մը, թէ և որբոց խաղաղութեամբ մը մեռնէին, ինչպէս ցեղազինեսութեան զլուխն, կամ ծանրաբեռնեալք փառաց և տիսրութեան ամօք, ինչպէս Օրխան, կամ մատանչի մը դաշնակով, ինչպէս Մուրատ Ա, կամ աքսորանաց յուսահատութեան մէջ, ինչպէս Պայազիս, կամ խօսակցելով յանդորրուգիսոց և բանաստեղծից շրջանակի մը մէջ, ինչպէս Մէջէմիստ, կամ պարտութեան մը ցաւով, ինչպէս երկրորդ Մուրատ, և ապահովութեամբ կրնայլութիւն որ իրենց սպառնալից ուրու-

կանքը՝ օսմանեան պատմութեան արեւ | մեծն և ամենէն աւելի բանաստեղծա-  
նադոյն հորիզոնից վրայ ամենէն աւելի | կանն պլիտի մնայ:

ՏԱՅԱՐԻՒԽԻՔ. — . . . . .

Կը շարունակուի:

ԲՈՉԻԼԻ ԲԲՈՅ ՔԱՐԱՆՉԱՒՆ

Պաւսիւլիւպ լեռը հրուանդան մ'է որ  
կը բաժնէ նէապօլսոյ գիւղերն 'ի փիւ-  
դրեան զաշտերէ: Շրջապատեալէ միշտ  
դալարագեղ և անուշարոյր ամարաս-  
տուններով և պարտէզներով, ինչպէս  
ինքնակալաց 'նաև երբեմն Հասարակա-  
պետութեան ժամանակ, ուր Մարիոս,  
Պոմպէոս, Կիկերոն, Լուկուլլոս և Վիր-  
գիլոս այս բրոյոց վրայ շքեղազարդ մե-  
նարաններ ունէին, մոշենեաց և մրտե-  
նեաց մէջ ծածկուած, և որոց հետքն  
դեռ կը նշմարուին աստ և անդ: Գետ-  
նափոր ուղի մը, որ այս տեսակ աշխա-  
տութեանց մէջ հնագոյնը կրնայ հա-  
մարուիլ, կ'անջրպետէ զրլուրն և 'ի  
նէապօլսոյ կը հանէ 'ի Բուցցոլ: Այս  
Բոզիկիրբայ քարանձաւ կոչուած ու-  
ղոյս ծագումը չենք գիտեր: Ոմանք 'ի  
մատենագրաց կամպանիոյ հին բնա-  
կչաց ընծայեցին, և այս ստոյգ է թէ  
Հռովմայեցիք ամբողջ փորուած գտան  
այս գետնափոր ուղիս, և ուրիշ բան  
չըրին բայց եթէ կամաց կամաց լաւ-  
ցնել, որ շարդիկեց զմիջն դարու-  
խտալացին ընծայելու վիրգիւսայ կա-  
խարդական զմայլմանց, զոր իրենք  
համբաւաւոր քաւդեայ մը կը համա-  
րէին: Որո՞ք ալ ըլլան Բոզիկիրբայ այ-  
րին կառուցօղըն, յայտնի է որ ճար-  
տարութիւն մ'ունէին և հանճար՝ որ  
եռոքը շատ ատեն իրենց յաջորդաց  
վրայ թերութիւն բերաւ: Այս գետնա-  
դամբանի ձեռվ ստորերկրեայ ուղիս՝  
յիրաւի ժայռի մէջ փորուած է, և լայ-  
նութեամբը նշանաւոր (6-7 մէտր):

« Այս ճամբաս, կ'ըսէ Ստրաբոն, կը կտրէ շատ վուաւաններով նէապօ-  
լսոյ և Տիքէօարբեայ (Բուցցոլ) մէջտե-  
ղի լեռը: Այնքան լայն է՝ որ իրարու-  
հանդիպած կառքերն, առանց արգելքի  
կրնան անցնիլ, և լըսը հօն կը թա-  
փանցէ ներքին կողմէն բացուած շատ  
մը ծակերէ, լերան արտօքին երեսէն  
սկսեալ մեծ խորութեամբ մը »: Են-  
նեկա մեղի կ'աւանդէ, որ մինչև իր  
ժամանակէն հօն կ'երթային ըմբիշը  
կրթութիւն ընելու համար: Տօն ժուան  
Արակոն, փոխսարբայ նէապօլսոյ Փեր-  
տինանտոսի և իղապէլայ կողմանէ,  
լայնցոց Բոզիկիրբայ այրը: Տօն Բեդրօ  
Թութեայ, կարուս հինգերորդին փոխ-  
արբայն, նորոգեց և քիչ շատ հիմա-  
կուան վիճակին հասցուց զոր կը տես-  
նանք ցայտօր: Այս այրիս միջն բար-  
ձրութիւնը, որ յարեւել շինուած է և  
այնպիսի կերպով որ երբ արեգակը  
մոնայ, փետրուար և հոկտեմբերը  
ամսոց վերջները, մէկ ծայրէն մինչև  
միւս ծայրը կը լուսաւորէ զայն, գրե-  
թէ 13 մէտր է. բայց ամեն կողմն ալ  
հաւասար չէ, այլ բուցցողեայ կողմի  
մուտքն աւելի ցած է, քան թէ նէա-  
պօլսոյ կողմինը: Այրիգիլիոս, որ շատ  
կը սիրէր այս քաղցր և զով տեղս,  
Բոզիկիրբայի վրայ ունի իր գերեզմանն  
ի մուտք այրին: անմահական համա-  
րուած զափնի մի կը ծածկէ զայն իւր  
ստուերովն, բանաստեղծին Արկադիոյ,  
Սաննածարօյի շիրիմն՝ նոյն այս լերանս  
վրայ է՝ կամարէն վեր: